

# \* Գ Ի Տ Ա Կ Ա Ն Գ \*


## ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ԶԲՈՍԱՆԱՒՔ

**Ե**լեկտրոիդինն իր շարժիչ զբօսանաւուց՝ շատ առաւելութիւններ ունի քան զլոգին. կ'ընթանայ անշունջ, շունի ոչ կաթսայ և ոչ ուրիշ որ և իցէ արտաքրուստ երեցող գործիք, յերմութիւն՝ ուսկից ճանապարհորդք յաճախ կը նեղուին շգոյացըներ, չունի ոչ փոշի, ոչ մուխ և ոչ կայծեր որք ծխանէն կ'ելլեն, և ասոնցմէ զատ ճանապարհորդաց համար նստելու աւելի տեղի ունի համեմատութեամբ չողենաւուց:

Սակայն այս ամենայն յատկութիւնք և զիւրութիւնք կը կորսնցը նեն իրենց յարգն և արժէն կիսիւ շափ՝ մի միակ անպատճհութեան պատճառաւ, և որոյ համար ցարդ ելեկտրական զբօսանաւք շունեցան այն յուսափի զարգացումը և յաճախորդութիւնը. և է այս որ ելեկտրական շարժիչ գործին պէտք ունի ելեկտրական աղբեր մը, զոր երբեմն երբեմն կամ պէտք է նորոգել ինչպէս են ելեկտրական բարդերը (pile). և կամ վերստին լիցընել, ինչպէս են խտացուցիչները (accumulatore).

Ելեկտրական բարդերու հեղանիսմոց ստէպ ստէպ վերանորոգելու խնդիրը՝ չնկատելով իսկ ծախուց առաւելութիւնը, անտանելի աշխատութիւն մ'է, մանաւանդ նաւի մը մէջ, և երկրորդաբար որ այս ելեկտրութեան ոճը մինչև հիմա գործածուած է միայն ամենա. փոքր նաւակաց համար, և անոնցմէ միայն՝ որք զբօսանաց համար յանձն կ'առնուն որ և իցէ մեծագումար ծախք և աշխատութիւն. իսկ երբ ճանապարհորդաց տեղափոխութեան համար ուղենանք ևս այն եղանակը գործածել, գործադրութիւնն գրեթէ անկարելի կը լինի, նաւուն մեծութեան համեմատ բարդերու թիւն բազմացընելուն պատճառաւ, ուստի հարկ ենք գիմել խտացուցիչ գործիներու, որք փոքր տեղոյ մէջ մեծագոյն արգասիք մը կ'արտադրեն: Այս խտա-

զուցիչ գործիներն կարելի է ճանապարհորդութեան երկայնութեան համեմատ՝ մեծ կամ փոքր յօրինել ըստ կամն, սակայն մինչև այսօր յօրինուածները 12 ժամէն լաւելի չեն ընթանար, որ ըստ ինքեան կը



Ելեկուական Շոգենաւ

բաւէ զբօսանօք շրջադայելու մը. իսկ եթէ շրջադայութիւնը օրէն աւելի պիտի տեսէ, հարկ է նոյն ժամանակ ճամրուն մէջ այլ և այլ տեղեր ելեկտրածին աղբիւրներ հաստատել, ուր կարենայ նաև բեռնաւորել իւր խոսցուցիչն ելեկտրութեամբ,

Այս էր տհաւասիկ այն գծուարութիւնը զոր մասամբ մը պարզեց իմմիշ ընկերութիւնն յԱնդղիա, հաստատելով Դայմոնի վրայ ընդ մէջ լոնտանի և Օքսֆորտի կարգաւորեալ նաւագնացութիւն մը, որոց թիւը օրէ օր կը բազմանայ, ընձեռելով ճանապարհորդաց ամենայն գիւրութիւն և հանգստութիւն. բոլոր ճամրուն երկայնութեան մէջ հաստատուած են 10 կայարաններ, ուր նաւերը կը բեռնաւորեն իրենց խոտացուցիչները, և այս աշխատութիւնը կը հանդիպի միշտ գիշեր ժամանակ ուղերաց գիւրութեան համար. ինչպէս են նաև չոգենաւոք, որք մերթ ընդ մերթ կը կենան վերանորոգելու իրենց ածխոյ պաշարը.

Այս ելեկտրանաւերը թէ ձևով և թէ մեծութեամբ իրարմէ շատ առարեր են. Մինչև հիմա յօրինուածներուն մէջ մեծագոյնն օր կը կոչուի Viscountess Bury երկայն է 20 մետր և լայն 8.30 (Ձև 1), կրնայ ընդունիլ 70 ճանապարհորդ, և կայ ևս մէջը ճաշտուն մը ուր կրնան ճաշել 24 անձինք ամենայն հանգստութեամբ. իսկ փոքրագոյնները կ'ընդունին 15—25 անձինք միայն:

Լդիմբուրկի աշխարհահանդէսին ջրանցքին վրայ գործածուող ելեկտրանաւերը կրնան ընդունիլ 40 ուղեոր, իւրաքանչիւր նաև ունի մարտկոց (batteries électrique) մը կազմեալ յիսուն խոտացուցիչներէ որոնք շարուած են նաւակին երկու կողից վրայ ճանապարհորդաց նաւարաններուն ներքեր, որով նաև դիւրին կը լինի պէտք եղած ժամանակ ակնարկ մի առաջ. և եթէ մին ապականի, առժամայն կարգի գնել մէկալները. Այս յիսուն խոտացուցիչները երկու մասն բաժէ նուած են, որոնցմէ իւրաքանչիւրն կրնայ գործել նաև առանձին, և մանաւանդ. թէ սովորաբար առանձին կը գործեն երբ կ'ուզեն մին ջին արագութեամբ ընթանալ, ինչպէս սովոր են ընել զրուանաց ելեկտրումիջոց. իսկ երբ հարկեց պահանջէ և ուղենայ ընթանալ բովանդակ երագութեամբն ըստ ֆարելոյն յօւա անցնելու համար գժուարին ե երկիւզալի տեղէ մը և կամ չխրելու համար, կը միացընէ ամէնքն ալ մէկանդ որով կը ստանայ կրկին զրութիւն. Այս երկու խոտացուցիչներէն իւրաքանչիւրը կրնայ ամբարել 120 ամպէր (ampère), և կը կշռեն 4 տակտուացափ. և յօրինուած են յԱնդղիա Electrical Power Storage ընկերութենէն.

Ասոնք կարող են նաւուն ժամուան մը մէջ 8 հազարամետր մին ջին երագութիւն մը տալ. և որովհետեւ այս արագութեամբ նաւուն ժամուան մը մէջ զբեթէ 25 ամպէր կը սպառէ, ասկից կրնանք հետեւ անցնել որ երկու խոտացուցիչները առանձին գործածելով կրնայ նաւուն միակերպ քալել 9 ժամէն աւելի.

Խոտացուցիչները լցոցընելու գործողութիւնը, ինչպէս նախընթացաբար ըստնք, ընդհանրապէս գիշեր ժամանակ կը կատարուի, և եր-

կու խտացուցիչներն ալ միանգամայն լեցընելով օ ժամռահ մէջ բո-  
րբովին կը լեցուին :

Պտուտակը (helice) կը շարժի լուսածի ելեկտրաշարժ մեքենայէ մը  
Յ ձիու զօրութեամբ, բայց միջին երագութեամբ քալելու ժամանակ  
շարժի մեքենան և ոչ իսկ իւր կարողութեան կէսը կը դործածէ :  
Շարժի գործին կ'ազդէ ուղղակի պտուտակին վրայ, որ փոքր լինե-  
լուն պատճառաւ սաստիկ շուտով կը դառնայ : Նոյն իսկ շարժի գործին ալ համեմատութեամբ իր արտօղրած արգասեաց՝ շատ պըզ-  
տիկ է և ամենակին գրեթէ տեղ չի գրաւեր, և նաւուն յետակողմն  
խելաց մէջ դրուած լինելով՝ ճանապարհորդաց ամենակին նեղութիւն  
չի պատճառաւեր: Նաւուն ուղղութիւնը կառավարելը ամենադիւրին է և  
կրնայ յանձնուիլ կնոջ մը և նոյն իսկ տղու մը : Բայց ի զեկէն  
ունի նաև զեկավարն իրեն քով Յ ուրիշ լծակներ, որոց իւրա-  
քանչիւրը երիս որոշեալ դիրք միայն կրնան առնուլ: Առաջինն է  
պարզ հատիչ մը, որով զեկավարն ըստ կամն կը միացընէ կամ կը  
կտրէ շարժիչին հազորդակցութիւնն խտացուցիչներու հետ՝ նաւը  
կեցընելու և կամ քալեցընելու համար, երկրորդը կը ծառայէ նա-  
ւակը ետ կամ՝ յառաջ տանելու . իսկ երրորդը՝ նաւը միջին կամ բո-  
վանդակ զօրութեամբը քալեցընելու համար, առաջին գիպուածին  
մէջ կը միացընէ միայն 25 խտացուցիչները փոփոխակի, իսկ եր-  
կրորդին մէջ յիսունն ալ միանգամայն, որով նաւն իւր բովանդակ ու-  
ժողն կը յառաջէ: Եւ այս լծակաց իւրաքանչիւր շարժմունքը նը-  
շանակուած են իւրաքանչիւր գրեց վրայ, որով որ և իցէ սխալ  
շարժմունք անկարելի կը լինի, իսկ եթէ այսու հանդերձ մէկը անու-  
շադրութեամբ սխալի, ոչ շարժիչին և ոչ խտացուցիչներու վնաս մը  
անկից կը համնի :

Երբեմն կը հանդիպի որ պտուտակը ըստիկս կը կաշկանդուի ծո-  
վային խոտերէն՝ որ այլ ևս չի կրնար դանանալ և կը կենայ, և այսու  
կրնայ ելեկտրական հոսանքին սաստիկ խտացման պատճառ լինել և  
գուցէ նաև անկից մեծ կամ փոքր ձանորդութիւններ յառաջ գալ:  
Այս անպատճենութեան առաջն առնելու համար ելեկտրական հո-  
սանքին թելերը տեղ տեղ միացուցած են զիւրահալ մետաղներով:  
որով այս մետաղաց հալմամբը ելեկտրութիւնը սաստիկ չի խտանար:

Ահաւասիկ այս յատկութիւններն ունին այն ելեկտրանաւերը, որ  
կը պտըսին էզիմբուրկի ջրանցքին մէջ, նաւերը ճամբու մէջ պէտք  
չունին կենալու՝ ելեկտրութիւն ամբարելու համար խտացուցիչ-  
ներու մէջ, որովհետև ուղին շատ երկայն լինելով իրենց պաշարը  
կը բաւէ մինչև որ դառնան ի կայարանն ուսկից մեկնեցան :

Սակայն հարկ չկայ որ ամէն կայարաններուն մէջ գտնուին ե-  
լեկտրածին մեքենաներ: Քաղաքաց մէջ կը բաւէ կեդրոնական տեղ

մը հաստատել այս մեքենաներէն մին' և միւս ամէն կայարանները հաղորդակցել ասոր հետ :

Կը յուսամք որ քիչ տարիէն պիտի կարենանք տեսնել բոլոր Եւ-  
րոպիոյ գետերը և լճերը լի այս ելեկտրանաւերով, որոնք թէ տւելի  
հանգստութիւն և դիւրութիւն կը պատճառեն ճանապարհորդաց, և  
թէ աւելի գեղեցիկ են տեսքով և վայելուչ :

### ԾԱԾԿԵՑԼ ԳԱՆՉ ՄԸ Ի ՊՐԱԶԻԼ

Վերջերս գաղղիական և անգղիական լրագիրք կը ծանուցանէին,  
թէ ի Պրազիլ ի Ռիօ Խանէիր Ա. Անտոնի գղեկին քանդման  
ժամանակ, գետնափոր ճամբաներուն մէջ գտնուեցան հարիւր տա-  
սուերկու անտուկ 70 միլիոն ֆուանդ սպանիական ոսկի . հաե ոյլ  
հետաքրքրական թղթեր Յիսուսեանց ընկերութեան վրայ, և 20  
միլիոն ոսկի Բորթոկալի թագաւորին Յովհաննէս Եփ, և իրեն ցե-  
ղին համար, ի պատի իրեն այցելում եանը ի Պրազիլ:

Կային նաե բազմութիւն գուարեդինաց և թանկաղին քարերու,  
և նաե ետևէ են ժողովելու ամենայն խնամքով 2,400 հազարա-  
դրամ ոսկու փոշի և 945 քիլոյ ոսկու գաւազան. և առանձին ցու-  
ցակի մը մէջ բոլոր ասոնք նշանակուած էին :

Թողունք այն իրաւունքը անոնց որ գտեր են այս գանձը. բայց մն ծ  
վէճ ելած է, կ'ըսեն թէ արդեօք որուն կ'իյնայ ճշմարիտ սաացման ի-  
րաւունքը. արդեօք Պրազիլի հասարակապետութեան, թէ Բորթոկա-  
լի թագաւորին, եթէ Յիսուսեանց :

